

ԴԱԻԻԹ ՇԱՀԼԱՄԵԱՆ

Վ  
Ե  
Ր  
Չ  
Ա  
Լ  
Ո  
Յ  
Ս  
Ի

# ԶԱՆԳԵՐ

1934 - 1936



Չ  
Դ  
Ը  
Գ  
Ե  
Տ  
Ի  
Կ  
Ե  
Ր

891.99  
6-18

1936  
ԳԱՀԻՐԵ

891:99

Ը-18


6 NOV 2011

ԴԱԻԹ ՇԱՂԱՄԵԱՆ

ՎԵՐՉԱԼՈՅՄԻ

ԶԱՆԳԵՐ

ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ



— 1936 —

Գ. Ա. Հ. Ի. Է.

ՏՊԱԳՐ.

ՅԱԿՈՒՓ ՓԱՓԱԶԵԱՆ

13 JUL 2013

46950

Լուսին

«Պրայատա ԵՎ»

Հրաբ Բեյր

Ի ՑԻՇԱՏԱԿ  
 հօրեկրօտարգւոյս՝ վաղամեծիկ  
 ՍԻՄՕՆ ՇԱՀԼԱՄԻԱՆԻ



24389-59



Փ Ա Փ Ա Ք

---

Էլլաջ ծալիկ մ'անանուն,  
Արշարայիկ մեջ բացուած,  
Եւ սալ բոյրեղ տեննուն,  
Եւ սալ կեանից դիւրըզաց:

Ապրիլ շանջիկն վրայ շերան,  
Միայնուքեան մեջ սարգուկ,  
Զգալ զարթնունն սոսքեան,  
Եւ երկիրն խուսափուկ:

Ու փախափից դեռ ըլլալ...  
Հովիտներուն մեջ տնուան,  
Մայրանուշիկն շանդիման,  
Երգոյ հովիտն ու հոտն սպ:



## ԶԱՆԳԱԿՆԵՐ

Յիշատակի մը բեղին սուկախ աշրպես կը մնաք,  
Ո՛վ զանգակներ հեծորեայ, կեանքիս սնոյշ մեղեդիսն.  
Ինք իրար քով խմուռած, եղբայրացած խաչին քակ,  
Հին օրերու պես անմեղ ինձ կը ժպտիք վերսին:

Ի՞նչ հեշտին եր երբ սոյա կ'ունկնդրեի ձեզի ես,  
Ժամուն բակին մեջ եւ կամ դպրատան մօտ երազուն.  
Երբ ձեր եռազր հանդարտ կը բարձրանար խռնկի պես,  
Եւ յետոյ աչ օրհնութիւն կ'ըլլար անկէ արեւուն:

Ինք անցեալի բոյրերով եւ փոշիով ակադճուն  
Աշրպես սուկախ կը մնաք յիշատակի մը բեղին.  
Ինք մանկութիւնս օրորոյ տերեւի պես երերուն,  
Ո՛վ զանգակներ քաղցրախօս, շոյս մը բերոյ անցեալին:

Ու կը սիրեմ ձեզ նորեկ հիւն օրերու հաւաստով,  
Երբ դուք այսօր կը կանգնիք շեմքիս վրայ եւ ուժգին  
Կը բախեք դուռս խոնարհ, եւ հոգոյս մեջ հեշտանով  
Կ'երգեք Զատիկը կարմիր, առկայծ կրակն հաւաստին:

Գահիրէ, 1936

## ԳԻՒՂԻ ԻՐԻԿՈՒՆ

Մեռն արդէն մեղսօրեկ  
Կ'անհետանայ հիւն գիւղին,  
Ու սրտուքիւն մը խաղաղ  
Կը պարուրէ անկէ քաղ:

Մինչ սեակին մօտակայ  
Բուխերիկը կը մըխայ,  
Իրիկունան մեջ այս անդոր  
Խնկանան մ'ե ան խոշոր:

Հեռուն յոյսեր կը վստիւն,  
Ու յոյսերն աչ գիւղակին.  
Լեռնէն կ'իջնէ հօտը ցած  
Միջնակներէն արեւոյս:

Գիւղի գիշերն է խաղաղ,  
Ոչ երգ կայ եւ ոչ ծիծաղ:  
Լուսինն ինչո՞ւ չերեցաւ.  
Ա՛ն, գիւղին մեջ ցաւ կայ, ցաւ:

Բէրլին, 1934

Տերեւներու պէս զժողովն դեռ կը ծփափ կեանքին մեջ.

Եւ օրէ օր սարեղառ ձեր կարօտը կը մեծնայ.

Ի՛նչ էիք դուք անցեալին, երբ դեռ հրդեհը անշեջ

Ձեզ չկետեց իր շարժող երասիին մեջ անխնայ:

Ձեզնէ շատերը գուցէ ստշարոյս մը չ'սղոյունած

Ինկիսն հասկնալն վրայ դաժան, ուր մահն իրենց կ'արասեր,

Եւ կամ հասկոյրն իրենց մօտ շրթներուն վրայ յզգացած

Ձերիշներ ալ փայլեցին դեպի անյայտ ուղիներ:

Եւ այժմ դուք միայն կաք եւ կը մնաք մեզ ժառանգ

Այն անառ սպանդին հրաշփով մը վերասրոյ.

Ի՞նչ էք վայրուսն ինասունէք, եւ հերոսներ ու իշխանք,

Եւ դուք էք որ հայութեան գեղակերտէք ոսկի սող:

Ի զո՛ւր անհեղ զլրին իրենց ցրուելը անգոռք

Ձեր այտերուն վրայ եւ ձեր հոգիներուն մանկունակ.

Բայց դուք եղաք վերսին կեանքին մեջ յորձանոս,

Իսահուսն ընդմիջ ծածաղոյ, եւ միշտ սանդ յարքանակ:

Տերեւներու պէս զժողովն դեռ կը ծփափ կեանքին մեջ...

Սիրքս կ'այրի այս դիշեր

Ա.սրուչակի մը կընես,

Մոտիս խորն է բռնընկեր

Սիրոյ հրդեհն անասնուն:

Ո՛հ կը մեծնան, կը մեծնան

Սիրոյ բոցերն հոգոյս մեջ,

Ի սեր այն չար սողընկան

Որ ինձ սրաւ սերն անշեջ:

Սակայն ինչո՞ւ չեկաւ ան,

Գիշերին մեջ ուր միկնակ

Կը բարձրանայ յուշընկան

Կոյսի մը պէս ըսպիսակ:

Ի զո՛ւր հասկան կը դառնայ

Լոյս ու յուսն մեղրածոր,

Ձեկաւ աղջիկն հոգոյս վրայ

Երգելու ճուղն հեշտօրօր:

Գարուններ կան չինջ ու պայծառ.

ուր երազը շուն կը սիրե,

Ուր կեանքն անկե հրճուակնոյ շի

կ'երթայ քոչիկ երեւն ի վեր.

Ուր ծաղիկներն երազակնոյ

շուն կ'արթննան կոյս շերտերէ,

Այդ գարունին եւ այ ստոյգ

պատանի մ'եմ ուխտանուէր:

Ձմեռներ կան մոռցաւսմ

ուր անկե ինչ կը քնանայ,

Ուր ծառերն ըսպիսակ են

հագած միւսը քաշանդան,

Ուր կեանքն արդեւ կարծես յուզուած

պատկեր մըն է ինքն իր վրայ,

Այդ ձմեռին եւ այ ծերուկ

մըն եւ գերի գիրկըն մահուան:

Յաբուս, 1934

Անոր...

Թող որ սիրքս այս գիշեր քեզի ընծայ բերեմ ես,

Անշի մեծ քան անկե ընծաներն իսկ այս կեանքին.

Ձի չունիմ եւ անիս գանձեր եւ կեղտոկներ ու բեկեղ,

Բայց միայն սիրքս վայրի, իբրեւ ընծայ մը անգին:

Դուն անոր մեջ կը գտնես անբողջ աշխարհ մ'ապրուած,

Ի՞նչ յոյսերովը կարմիր, գրկանքներովն անուար.

Եւ այն տղան ուխտասիր հովերուն դեմ կուրծքը բաց՝

Քեզի անյող եւ քեզի կեանք արատող անկե օր:

Ի՞նչ պիտ' ըլլայ եք' այսպէս դեռ սպասեմ եւ ի գո՛ւր,

Պատկերիդ դեմ խնդրարկու. այնքան պերճ ու շուտաշող.

Երբ դուն կարծես քեկ' ըլլաս անզուք հայր մը՝ մեռել սուր,

Իր գրկին դեմ վրիժառու, անոր սրտին մեջ մըլտող:

Թող որ սիրքս այս գիշեր քեզի ընծայ բերեմ ես...



Իրիկուներ մեծերօրեան կ'իջնէ հողույս մեջ շին՝  
 Ինչպէս աղջիկ մը շունչովն գնահիլն վրայ հեշտագիւն.  
 Եւ իրիկուան սնովերն սնոյշ սեր ու հաշիշ կը բերեն,  
 Սերն ու հաշիշ՝ ծայկիկն շունչէն՝ իմ շրթներուս մեղրօրեան:

Ու կ'ուզեն որ վերջապայսն մեջ այս շիկնոս ու սրտու՛մ,  
 Ուր հորիզոնն հազար երանց կը բզրզնկի սնդապրում,  
 Զինքը կամչեմ մեղր երգերով, հրաւերով մըն ալ վեւ,  
 Անունն արդէն էս չեմ գիտեր, չի սնամունն էր ինձ պէս:

Ու երբ ցնդիսն հորիզոնին շէկ պսակերներն ալ աղուս,  
 Եւ ծառերէն իյնայ մեղրիկ սուսախնը հեշտօրօր,  
 Ու շատերէներն ալ քանձուման, — վերջաբանը սանկունն, —  
 Երկինքին վրայ պիտ' երեւի շունչովն աղջիկ շողջողուն:



Այս Կաղանդի գիշերով շքուած տղայ մ'եմ բախտիս,  
 Ուր ոչ մեկ յոյս էւ ժըպիտ չըկայ ինձի ընծայոյ.  
 Դուներն ի գուր բախտեցի էս եայուած քով ժուրագիւն,  
 Եւ երբեմն ալ զգացի արջիս վրայ սաստիկ դող:

Ու նորէն հոս խցիկիս մեջ բանտարկուած կ'ապստեմ,  
 Կաղանդի մեծ գիշերին ուր անծանօթ հոգիներ  
 Դուցի ինձի աչքեցնէ, պսսանի մ'եմ դաշկադիւն,  
 Եւ սան իրենց կուրեմ, յո՛ւր Տարին օրհնաբեր:

Քայց ո՛չ մեկ յոյս, ո՛չ մեկ յոյս շուսանուտէն այս փոքրիկ,  
 Դիշերն սնց է, ու արդէն դուստիս ինձի կը նայի,  
 Մինչ կուսպներ կան հեռուն էւ աղջիկներ երգեցիկ,  
 Միայն իմ տունն է բախուր, իմ արջիս պէս անայի:

Այս Կաղանդի գիշերով եկուր նորէն դուն ո՛վ քոյր,  
 Ինչպէս Յիսուս մը բարի էւ տուր ինձի սեղիսուն,  
 Այդ մեղրահոս շեղուակեղ էւ շրթներեղ վարդաբոյր  
 Յոյսի գիւնին տուր ինձի, ապրումներդ նոր Տարուան:

Ինչպէս Յիսուս մը բարի տուր շրթներդ կենսաբոյր...

Գիշերային զարնան հովն ե որ նորէն  
 Ծառերուն վրայ խնկոռ ու գիւնոյ կը պարե,  
 Մինչ շուքնկան ջիւնչ յոյսերոյ վերեւէն  
 Ճիւղերուն վրայ արծաթ օղեր կը կոխէ:

Երբ գիշերը թիթեռնիկներ շուսնահար  
 Հանքարներու շուրջ կը մեռնին հեշտագին,  
 Հոս սերեւներ հովին շունչէն կ'իյնան վար  
 Ու շունչի յոյսն ըրած պսսսսս կը մեռնին:

Եւ սերեւներ դեռ կը պարեն հեշտագին:



Անկէ անզաւ երբ զարնան բոշոնները ինծի զան  
 Եւ երգն իրենց կտուցին ողորչն մը սան գեղեցիկ,  
 Կարծես հոգւոյս խորերէն կ'զգաւ զարթունը զարնան  
 Հայրենիքիս հեռաւոր, մանկութեանըս երջանիկ:

Անկէ անզաւ երբ վազող գետակները խոխոջն  
 Եւ աւետն գայուսը եղանակին քագուհի,  
 Հոգւոյս խորէն կը լլսեմ կարծես երգեր մեղմօրէն  
 Հայրենիքիս գետերուն, ցրիժներուն անեհի:

Անկէ անզաւ երբ ծառեր սաղարթներոյ զարդարուիւն  
 Եւ պարտեզին թխուաւոր ծաղիկները գոյնզգոյն  
 Բերեն զարնան հրապոյր, կը վերյիշեմ անմեկին  
 Հայրենիքիս հեռաւոր, զարնան վարդերը ծիծղուն:

Անկէ անզաւ երբ զարնան հովերն շուն ինձ օրօր,  
 Ու սրտերէն իրենց խոր երգը բերեն զարուհի,  
 Կարծես կ'զգաւ հոսումը հոգւոյս մեջ հեշտօրօր  
 Հայրենիքիս հովերուն, զեփիւռներուն երթանի:

## ՀՈԳԻՍ ՊԱՐՏԷՋ ՄԸՆ Է

Այս ասուած պարտեզ մըն է խն հոգիս,

Ու գարունի արեւն անոր մեջ խնկած.

Ծաղիկներ վառ որ կ'արթննամ դիւրըզգաց

Հին սերերու պէս կը գգռեն ճորհն զիս:

Ածու մը հոն գուարթօրէն կը նայի

'Իկայ' երկինքներն անկարագիծ ու կապոյտ.

Մինչ յեր մեջն են խնկեր զիւնոյ ծիտ, արտոյտ


Փայտուտ տուած շայն դաշտերէն անայի:

Ի՛նչ փոյթ ինծի թէ պարտեզին մեջ չրկայ

Անցնող տարուան փոքրիկ աղբիկն հեշտայի

Ձի կը տեսնեմ վարդերուն մեջ կեանքոյ շի

'Նորաբողբոջ սիրոյ ակնարկ մ'աղբրկայ:



## Ա Ն Ո Ն Ց . . .

Նուէր՝ Ժ. Վ. Խ աւակերտներուն

ՎԵՐՋԱԼՈՅՍԻՆ

ՈՐՊԷՍ ԾԻՐԻՄ

ԶԵՐ ՀՈԳԻՒՆ

ԿԱՐՕՅՆ ՈՒՆԻՄ:

Այս ասուած մեր դիմխերն են որ ճորհն

Երագայիս հնայիններոյ բողբոջում

Կուզան հոգւոյս պատաստիս վրայ մեկտօրէն

Ու կը ժպտիս անմեղաքեանք զերք Աստուած:

Դիմխերը մեր շուշանպոյր ու աղուոր

Ծաղիկներոյ շի սծուներ են իրար,

Դիմխերը մեր յոյս բարոյքուն են բողբոջ

Ձերք արեգակն որ կը նեմէ օդապար:

Ու կը սիրեմ մեր հոգիներն այդ բարի

Որ հոգիս այնքան մտեմ կը խօսիս,

Եւ կը սիրեմ երգերն այ մեր որ արի

Հոգիս մեջ կ'արձագանգեմ ցնծային:

Ու ես կ'անցնիմ, ինչպէս անյայ այն օրէն

Թիթեռնիկի ապրումներոյ քոյուռն.

Ձեր հոգիս ասեղախներէն վեճօրէն

Կը բարձրանան դիպիս բարիս զերագոյն:

## ԱՇՆԱՆ ՄԷՋ

Աշնան սրտով իրխում,

Կուշան հովերը շարխան.

— Ես նստած եմ երագուն,

Ու կը դիտեմ շուրջնիսն:

Ու շուարումիս մեջ միևնաջ

Կ'իջնան հիւսանդ շուն երգեր.

Աշունին մեջ ծառին սակ

Կուշայ սիրս մը կարեվեր:

Ո՛վ շուն գիշեր ընդունե

Խորհուրդներս այս սխար.

Եւ դուն շուսին արծաթե

Լոյս սուր հոգւոյս վշտանար:

Եւ շունին սակ կը ծընին

Տրտում երգերն իմ արթին:



## ԳԱՐՆԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐ

Քսան զարուններ բոյորեցի եւ երկար,

Քայց ոչ երբեք եւ զգացի անունց զեղ,

Ու անեկն այ գերք աշուն մը դարխանար

Տուին քախիծ եւ ստուպակ մեկն հեղ:

Ո՛հ, զարնան մեջ եւ չեեսայ ոչ մեկ վարդ

Որ ժպիտ մը գունե ինծի պարզեւեր,

Եւ ոչ մեկ քույր առօրին մեջ ծաղիկագարդ

Որ յոյս մը շոյ ինձ ներշնչեր գերիվեր:

Ածունեւուն մեջ շուշաններն իսկ խոնարհ

Չըսին ինծի սիրոյ խօսք մը մեղմագին,

Եւ յամիկներ ու մեխակներ սիրահար

Լոկ ծիծաղ մը, փնծիծաղ մը ինձ տուին:

Ու կոյսերը որ բացուեցան զարնան մեջ

Նայումս մը իսկ չեկեցին իմ վրտայ,

Գուցե ըսին թե «չունի կայծ մը անշեջ

Որ բըռընկի մեր արեւը քիւրեղեայ»:

24389 - 55



Ո՛հ, գարունի երկնախառն ակառուս,  
Եւ գիշերուան պայծառ սասդեր ու շուսիկ  
Պան մը կարծես ըսին «դիւրիկ ե շատ գուշնաս,  
Գուցի մեռնի յուռքեան մեջ գիշերիկ»:

Միայն հովե՛ր, գարնան հովե՛ր յուսաբեր,  
Տուիկ համբոյր, զով համբոյր մը կենսասու,  
Եւ սրտօրհն մահասարսուռ երագներ  
Գացիկ այսպէս իմ հոգիէս շատ հետո:

Իսմայիլիա, 1934



Մ. ԶԱՐԻՖԵԱՆԻՇԷ

Ինչպէս մերի ու վիրաւոր սրտով ծառեր աշունի...  
Հոգիս այսօր հիշանդ ե, մահաւերձի մը նըման.  
Հովերն արդէն կը ծեծեն իր դուսակը գողունի,  
Եւ կը բերեն սրտօրհն մահուան զակզերն իրիկուան:

Միկն կոճիկները հասակ կայնած իմ դիմը մըռայ  
Կասարն իրենց կ'օրօրեն, մահերգերով երգ մը հիկն,  
Կ'անցնիկն վերէն յամեցող քոչուկներու խոււրերն աչ-  
Կանց մը ցաւոս ձգելով մեջ սգաւոր պարտեգիկն:

Ու կը խորհիմք քե արդեօք ո՞վ պիտի գայ մեղտօրհն,  
Վերջապոյսիկն մեջ կարմիր բերեղ բոյրը խուկիկերուն,  
Գուցի սիրս մը անծաւօք, որուն համար ես կորհն  
Բանաւ դուսակը հոգոյս վերջապոյսի այս պահուն:

Ա. Պետրոսեան, 1935

Արեւն արդեւ անհետացաւ հորիզոնին ծոցը հիւր,  
Կ'իջնէ երազ մը մեղմօրեւ խորհուրդին մէջ իրիկուան 1  
Մտերները դանդաղօրեւ կը պսսսնէին շուն անծիր,  
Խաղաղութիւն մը ակեւ կողմ կը սարսածուի անասնման:

Իրիկուան մէջ կը կըռկըռան գորտեր մօտը գետակին,  
Եւ կը շուռի անոյշ ձայնը վազող ջուրին զըզըլան,  
Մինչ հողերը զով կը փըջնէ ծառերուն մէջ ցնծագին,  
Ու ակեւն ալ կը բացարեւն սուրբ խորհուրդին իրիկուան:



Ո՛վ փայտներ, դուք շժոյսներ երկրային,  
Ու յոյսերով, փոշիներով հրդեհնուած՝  
Հսկայ բաններ, որ այս գիշեր մոլեգին  
Կը բարձրանաք դէպի երկինք ու Աստուած:

Ձեր ծիծաղը հրեշային է կարծես,  
Ու երգերն ալ բազումն են շունչ մը ունին,  
Բայց ինչո՞ւ եւն ձեր ճակատներն այնքան վիւ  
Երբ անցեալը ձեր մէջ կուշայ դառնագին:

Ի զո՛ւր ձեր մէջ եւ կը փնտնեմ անցերոյն  
Կեանքը գեղջուկ իր սնակովը խոնարհ.  
Ի զո՛ւր նաեւ բարի հոգին մարդերուն,  
Ռոնց սիրեն եր ինքնին սիրոյ մեկ աշխարհ:

Անեւն այժմ անհետացած եւ խալտ,  
Եւ ոչ մեկ շունչ, եւ ոչ իսկ շուքը անոնց,  
Անեւուն տեղ հիսնս կանգնած եւ իրար  
Հսկայ բաները եւ մարդերը ասոնց:

Ու եւ կ'ուզեմ փայտէն հեռու այս գիշեր  
Ապրիլ նորեւ անցեալն անոյշ ու յուշեր:

Գանձրէ, 1935



Օր. Մ...իմ

Վերջապոյս է. ինչո՞ւ ճորհն հովիւն դեմ  
Այսպէս երկար ու սենյոս ինչ կ'սպասեմ.  
Ինչո՞ւ ըսէ, դեռ սպասեմ պիտ' այսպէս  
Արեւիկն դեմ ու գերք արեւ հասնիմ ես:

Վերջապոյս է. ունիին սակ դեռ կ'սպասեմ.  
Ակնարկս հեռուն երագներով սիգաճեմ,  
Այն ճամբային, ուրիկ ստեմ մը եկար,  
Այնպէս գողտրիկ, այդ փայտերովդ իսկ սկար:

Ըսէ՛ ինձի դեռ սպասեմ պիտ' այսպէս  
Արեւիկն դեմ, ու գերք արեւ հասնիմ ես:

Փետրիտ, 1936



Կես օր է. ու ես ճեսած  
Ծամերու գով շափիկն սակ  
Կը ճաշեմ. կտոր մը հաց,  
Սեւ խաղող պակիր ճերմակ:

Գլխուս վրայ գուարպոյին  
Ճպուռներ կ'երգեն անհոգ,  
Կեսօրուս սասիկն սափիկ՝  
Չ'երեւիր կարծես ոչ ոք:

Մարգերէն կը բարձրանայ  
Շունչ մը գաղթ, ու շունչիս հետ  
Կ'ըլլայ մեկ. կարծես կ'եռայ  
Հոգւոյս մեջ՝ սեր մը յաւեւ:

Կ'ըլլայ երգ մը ցեծագին՝  
Առնելով բոցի թւեր,  
Ու կ'երթայ ջիւնջ գետակին  
Չովուրեւս մեջ գերիվեր:

Միւնջ գլխուս վրայ դեռ կ'երգեն  
Ճպուռներ գուարպոյին:

Փետրիտ, 1934

Գեճափին վրայ ուռիները փոփե փոփ  
 Դեռ կ'սպասեն արշարոյսի շողերուն...  
 Մինչ գրռիսին երկարելոյ նազակեփոյ  
 Վազող ջուրին՝ հասերոյր կուսան յողորջուն:

Երկարօրեկ սննեփ այրպես կը մնան  
 Զիկց բաժակեն սիրոյ նեկսարն ընկերոյ,  
 Բայց ճաճանկներն արշարոյսին ոսկեման  
 Կ'արթնցնեն բորք սերերեկ այդ գիւնոյ:



Ծառեր, ծառեր, ու մայրամուտը նորեկ  
 Պարեգիկն մեջ ու հոգիիս հանգունակ.  
 Հիմա հոգեւած օրն է յուռ ու ծառերեկ  
 Մեղեղիկներ դեռ կը շառին՝ ցուրտ նուագ:

Ու սուտերեկ պարեգիկն մեջ դեռ կ'իջնեն,  
 Ու հոգիիս խորշերուն մեջ հասարձակ.  
 Այս վայրիկանիկն սրտնուրիւնն է որ նորեկ  
 Ինձ կը բերե երագակնը ներդաշնակ:


Պարեգն այժմ է ցուրտ խորուն ուր սակե  
 Ծառերն երսձ կ'աղօթեն մեղմ (սարսաւ,  
 Մինչ ուրիշներ գրռիս իրեկց կ'օրօրեն,  
 Բուրիսուններն են գիշերներուն փաղցրաճաւ:

Ու յուսընկան վերեկ կ'իջնե մեղմօրեկ  
 Ծառերուն վրայ ու հոգիիս մեջ փարքաւ.  
 Պարեգիկն մեջ ծառերն սակե կ'աղօթեն,  
 Ուր ծնկաչոփ ես իմ հոգիս կը բանակ:

Ածուներուն մեջ մեղեօրէն կը նիրհեն  
Ծաղիկները կեանքի հեշտէն երագով,  
Արեւն արդէն տոչորած է մեղեօրէն  
Գլուխն իրենց՝ ու կը կըբխեն անորդով:

Պարսիգպանը ցնցուղով մը թիթեղեայ  
Կուգայ անոնց առոյգ շունչը սալ պարգեւ,  
Մինչ իրենց վրայ անփութօրէն կը տեղայ  
Ջուրն անծայր՝ զերք անձրեւը թերեւ:

Ու իրիկուան մարող արեւն երբ նորէն  
Անհետանայ հորիզոնին զոգը հիւր,  
Անոնք կրկին պիտի արթնան մեղեօրէն,  
Ու պիտի պատկեն իրենց երագն արբըշխո:



Այս առաւօտ ես հիշանդ  
Տըղայ մըն ե՞մ կենսաքաղձ,  
Ու հոգւոյս մեջ ոչ մէկ խաւնդ  
Այլ կայ միայն վիշտ ու մտաձ:

Արեւն արդէն կ'ուշանայ,  
Հորիզոնն է միգապայտ.  
Արդեօք պիտի արտիս վրայ  
Ծագի՞ արեւն կենսառատ:

... Ա՛հ, կը ծագի, կը ծագի  
Բարի արեւը ձմրան  
Ու ճանաչեցներն իր ուկի  
Հոգիս մեջ կը տեղան:

Այս առաւօտ սրտիս վրայ  
Կը ծաղկի յոյսն արեւին.  
Այս ի՛նչ հեշտին կրակ կայ  
Հոգիս մեջ ցնծագին:

Մենաբեան մեջ մեղեօրեկն պիտ' օրօրույն դեռ երկար,  
Մայրիկները մեկ-երկու երազանքի մեջ ինկած,  
Ու գրուխնիկն կախ աշուպէս պիտի երգեն սրտնաբար  
Հիւն օրերու երազով ու կարօտով արթնցած:

Միև ճերմակները իրենց դեղնած, փխրուն, մահաւերձ,  
Կ'իջնան հաս-հաս գերք թիթեռ ու գեօիկը կը պատեն,  
Ու վերջագող իրիկուան ստուերները շուսաներձ  
Իրենց դազող պիտ' ըլլան մեռելային, սրտօրեկն:

Քանթարա, 1934



Կես գիշեր է ու կայերուն մեջ խաղաղ  
Կը ֆրանսեան շինականներ պարտասուն,  
Ու շուշնիկս երեսն ունի շուռ ծիծաղ,  
Իսկ աջերուն մեջ ժրպիտ մը սասդերուն:

Ու ցորենի ոսկի թեզերը քրցացած  
Կը սարածույն կայերուն շուրջ անասնեան,  
Միև զանգուներն յաղբանարմիկն չեն ննջած  
Եւ կը հսկեն յուրքեան մեջ գիշերուան:

Ու ֆիջ մըն աչ անոնք այրպէս կը նիրհեն  
Հեշտածորան երազներու մեջ գիւնով,  
Քայց ափորի հօգօր ձայն մը կայերեկն՝  
«Աշխատանքի ժամն է» կ'ըսէ աշխուժով:

Լուռ գիշերը կը փոքորկի ժամե ժամ,  
Եւ կայերու գուարք երգը կը հնչէ,  
Միև զաշտերու սփեկները փարքաւ  
Կը հարքույն, շունն աչ անդին կը հաչէ:

Եւ այդ պահուն շուներու կոյս կասարիկն  
Հեշտագրգիւ կ'իջնայ հանքոյրը ոսկի,  
Ու հանքոյրեկն թիւր ձանձակներ կը ծընկն  
Ոգեկոչող լոռ յոյսերու, լոռ կեանքի:

Իննդայրիս վանքին

Հեռուն, հեռուն, բյուրին վրայ միս միևսակ,  
Առաւօտեան որկենաւանս յոյսին սակ,  
Նորեն ինքն եւ որ վեհօրեն կը կանգնի,  
Հսկայ անրոցն Հայ հաւաստին երբեւեռի:

Ի գո՛ւր սարերին եւ մարդկութիւնն ալ վայրի  
Կարողացան քանկել անրոցն այդ բարի,  
Ան կը մնայ հին օրերէն մեզ ընծայ,  
Լուսաւորչի հին հաւաստն եւ գերակայ:

Ս. Հանքարձան, անցնալովն իր փառաւոր  
Դեռ կը քայլէ վոթորիկէն օրե օր,  
Ու ղոյանցներն իր երբեւեռի հիւրընկալ,  
Պիտի նորեն մեզի կանչեն հոգեզմալ:



(ԳՐԶԱԽԱՂ.)

Վերջալոյսին  
Երգ մը շրթին,  
Անցաւ յուշիկ  
Որպէս պարիկ:

Այսերն անոր  
Էին աղաւոր,  
Ինչպէս բոլոր  
Մէյ մեկ խնձոր:

Ու շրթներուն  
Գեղ ու սիրուն,  
Պիտ' երագուն  
Թսուե՛ր մեղուն:

Ո՛հ, այդ ի՞նչ եր,  
Երա՞զ թէ սեր,  
Վերջալոյսին  
Երգ մը շրթին:



## ԿԵԱՆՔԻ ԻՆՉՈ՞ՒՆ

Վերջապոյս է: Ինչո՞ւ հաւսար

Կեանքը այսչափ կարճ կը տեւէ

Այն մեծ գուռիկն, որ բոցախառ

Աշխարհիկն յոյս կը ստրգեւէ:

Կեանքը այսչափ ինչո՞ւ հաւսար

Կարճ կը տեւէ այն մեծ մարդուն,

Որուն շնորհիւ անբողջ աշխարհ

Կ'ըլլայ այնքան կոր ու սիրուն:

Ինչո՞ւ հաւսար: Ինչո՞ւ հաւսար

Այս ինչո՞ւները անհաւսար:




46950

ՆԵՂԻՆԱԿԻՆ ՆԱՍՑԷՆ. —

# Tavit Shahlamian

40, SHARIA SHOUBRA, 40

CAIRO (Egypt)



**PRINTED IN EGYPT**



Imprimerie HAGOP PAPA ZIAN  
Ibrahim Pasha, 6, Haret Faid — CAIRO